

Ուրիշ գարնան մը որ կրկին նորոգէ  
Անուշ բարեբըն ու թոյրիբն...  
Ուրիշ սովի արեգակի մ'որ շողայ  
Կապոյտին մէջ աւելի եւըս հըրուս..

Բայց դեռավիթիթ կեսարուն  
Չոր տարածամ կը մըզէ մահը զամբան,  
Հապի խաչի մ'յոսը կայ  
Տնկրած զինա պսոփին վըրայ մութ...  
... Ուսանութ կասկածը որ նոն մ'ուը կ'անձի  
Դանա ու զմնէ շոյլութեամբ՝  
Կոյն ինք ծագիք մնակեաց... մոռացման...  
... Ասի եւ ոչ ուրիշ բան  
Կը տիրեցնէ սիլոսը աշնան շնմին վրայ...

ԱՐԴՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԿԱԿԱՆ

Զիւնի ծոցէն անոյշ զարթում,  
Գարնան կարօտ վաղաժաման,  
Կանչալին մէջ կապոյտ խնդում  
Փոքրիկ ծաղկունք իմ հոտեան։  
  
Մոցերն են լի մռառն ու խուսկ  
Մըրգագրծուած հրեշտակի թոյր։  
Զիւնով շարուած մարմին փափուկ  
Փոքրիկ ծաղկունք սէր և համբոյր։  
  
Բոյոց հեղախն, զօղն է անոյշ  
Սիրելութեան կաթու աղբիր։  
Լուսածարիր ացեր թքնոյց,  
Որ կը ծոքն կապոյտ փրփուր։  
  
Կանչալին մէջ փոքրիկ աստղեր.  
Ո՞վ ցանեց այս գեղեցկութիւնն.  
Ո՞վ համբուրց ացերն այդ ձեր,  
Կապոյտ ծաղկունք իմ սիրատաւն։

ՄԻ ԸՆԴԾԱԿԱՐ

Սի թափթեփիր կեռասնեն  
Ո՞ւ մի թափիր այդքան փութով,  
Անգութ կարկուտն այս զիհրի  
Ես կը ճաւեմ իմ արցունքով։  
  
Անգամ մը գէթ նորէն տեսնեմ  
Ալբայոխն ապահը քո,  
Լանջթոք ճերմակ զիփիւրին դէմ  
Չեւեր առնես աստուածունոյ։  
  
Ո՞ւբան արքնօք զնեցիկ իս,  
Իրքեւ ճերմակ ամափ շնորհ,  
Եղբ հուսան Ալպարիկի պէս  
Քորդ բացուի ոյր ուրբ։

Ո՞րպէս է քո պարը շրջուն  
Երբոր քամին թեւէդ ըըռնէ.  
Եուտ կը բացուի արեւն այգուն  
Ալին անզամ մ'ալ պարէ՝, պարէ՝:

Digitized by srujanika@gmail.com

Մութ զիշերուան ամպն սրուաց .  
Ո՞հ մի վախնար փոքրիկ ծաղկունք,  
Ես ձեր մօտն եմ ձեզ եմ փարած ,  
Մի արտասուէք փոքրիկ ծաղկունք :

Կու զայ նորէն անոյշ լուսինն  
Սնեն սեւ ամպերն հալածելով .  
Բախտ կը կապէ ձեր երազին  
Երածանի նարոսուներով :

Եւ օրէնութեան առաւտուն,  
Արշալուսուած շաղով խընկով  
Նորից կ'առնէք ծիրանի գոյն  
Խորից արեւ ու խընդութիւնն

ԱՐԳԵՏՅԱՆ ՌԻՎՈԽՆԴՔ

**Մարգարածոր շօպակաթի լուսընկայ  
թասըդ լեցուն հաշիռով  
նիփածանի թելով շարուած շափիղայ  
կապոյտ սպունք հոգեթոցի**

կապոյս ուղարկեց, կապոյտ երազ թովչական  
Փոքրիկ աշխարհ լուսածիր  
Ազրութիւնը երկնակին մէջ ծիածան  
իմ նոր արեւ լուսալիր:

Դուն իմ վազուց հաւատքն էիր մայրենի  
ինձ սրբութիւն քափառքեր,  
Պարանցիս ծըլած ծաղկկ շընորհքի  
Գարնանային աստղիկներ։

Հանջիխ վրբան կամար քաշած նըրբալար  
Սըրտիս փարած աչքի լոյս,  
Խորհըրդով ի ծաւի հայեացք անբարքառ,  
Կապոյտ աչքին իմ հոգույս;

Կաթիլ կաթիլ բոցով շաղուած աստղերուն  
Լուսաթափանց աղամանդ.  
Փարփիկ արեւ լուսածը պիտի իմ այգուն,  
Համբարիս թովիր Վրասդ:

**Միշտ թարմ միշտ վառ երկնքիփին մէջ խաւարին  
Կ'արտածորես լոյս զբւարիթ .**

**Մուրատատուր չնորհներու ծիր կաթին  
Քաղցըր դիւթանքի իմ լազուարիթ :**

Աւանդական պարզութեան մէջ հաւասարիս,  
Անոյշ զըրոյց գու պատզամ.  
Կաթիլ մ'աշխարհ ուր ամփոփուած է հոգիս  
Ապունեսերով իւր փարթամ:

Ցընո՞րիք հեշտամբ իմ վիզական զարունին  
Խորհուրդ խորին հընաւանդ.

Երկընիք մէջ կու զամ ի լոյս արեգին  
Խուրչներէ թախծապատ:

Իմ յուռութներ իմ ուլումներ ոսկելար  
Ծիածանուած կուրծիս վրայ  
Հէշտ ու բարի երանելուս իմ աշխարհ  
Մարզարտածոր լուսընկայ:

Միւամ Հ. Վ. ՅՈՎԱՆՆԵՍԻԱՆ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ**ԲԺՇ ԱՆՔՆԵՐԸ**

Ա. Լանջելողի յօդուածով մը կը քննէ  
թէ բժժանեներու ընծայուած հաւասալինւ-  
թիւնը որբան տարածուած է մարզկութեան  
մէջ. Կը կարծեն մարդիկ թէ զանոնց կրե-  
լով ազատ կը մնան դժբախտութիւններէ,  
և ընդհակառակն անոնց յաջողութիւն և  
երշանկութիւն կը բերեն. Մ'հեմէ հինգ հա-  
զար տարի առաջ կը գտննոնց որ մարդիկ  
ճարպաբարով բգէններ կը ձեւին. արիս-  
ցիք, սեմական ցեղեր առանձին բժժանք-  
ներ ունեին. հրեայ կիներ, Մովսիսական  
դարէն սկսեալ, կը զարդարուէին օձան  
ապարանջաններով որոնց կարողութիւն  
ունէին չար ողիները հեռացնել, Այս ոռ-  
վորութիւնը պարսկային, արար և յոյն  
քաղաքակրթութեանց ատեն արագօրէն  
տարածուեցաւ րոլոր Եւրոպա, այնպէս որ  
Լաւողիկէ և Հուոմի ժողովները զառա-  
պարտեցին անմիտ հաւատալիութիւնը ա-  
նոնց՝ որ կը կարծէին աստղազախական  
մոգութիւններէն օգնութիւն գտնել, Մերո-  
նու լինմանիկոս կը հաւատնէ հիւանդին  
ջերմը անցընել, կը լու տալով թժժանք մը  
որու վրայ փորագրուած էր « Ապրագա-  
տապրա » բառը. Պէյլ կը համարէր թէ  
մարդուս զանկը փոշիացնելով, արինա-  
հոսութեանց դէմ սրանչելի դեղ կ'ըլլայ:

Հիմակ ալ պահպանակներ և յուռութներ  
կը գործածուին. մեղեսիկ մատնին, քա-  
ռատերեկ առուսոյտը, պայտածկ առարկա-  
ներ, կախուած մարդու չոււանչն կտոր մը  
ևն. Ան, կը կարծուի թէ մոգական զօրու-  
թիւն ունին: Երևելի մարդոց մէջ որ հա-  
ւատը ընծայեցին պայտածկ երկաթին, կը  
յիշով նեւսըն ծովակալը, որ հազի Վի-  
տորյ նաւին հրամանատարութիւնը ստա-  
ցած, երկաթէ պայտ մը զամել տուաւ  
մայր կայմին, Այս սնոորի հաւատալիու-  
թեան ծագուած շատ հինչ է: Անզիական  
զրոյց մը կը պատմէ թէ որ մը սատանան  
այցելեց Սունսդանի՝ որ արհեստով  
պայտար եղած էր, և խնդրեց որ իր ոս-  
ցերուն գայս զարնէ. Ա. Տունսդան զիտ-  
նալով թէ գործը որու հետ է, չմերժեց.  
Կապեց սատանան կատին ագուցուած օպա-  
կի մը և պայտ մը ձեւելով մուրճի ուժգին  
հարուածներով գամեց իր խորամանի յա-  
ճախորդի սացերուն. սատանան ցաւէն  
Կ'ոռնար, սակայն մուրճի հարուածները  
աւելի բուռն Կ'իջնէին, այնպէս որ սա-  
տանան խնդրեց կարեկցիլ վրան և ինք-  
նինց պարտեալ հոչակեց: Ա. Տունսդան  
չուզեց պատել իր կասեալը, մինչեւ որ  
հանդիսապէս խոստացաւ երբեց չմտնել  
ուր որ պայտ մը գտնէ: Հոռմէական շոայ-  
լութեան շրջանին հարուստները կը կրէին  
արծաթէ և ոսկիի պայտեր, և հաճելի բան  
մ'էր գտնել ճամբուն փոշիին մէջ այդ պայ-  
տերէն մին. և հարուստները նորոյթ մ'ը-  
րին ինկած պայտերը թողուկ այնպէս, բա-  
րեբախու գտնողներուն իրը նուէր: Միա-  
ցեալ Թագաւորութեան Տարեգրեցներուն  
մէջ կը կարտանց որ Lord Bemcaster,  
անզիական դեմական ֆրանսայի մէջ, երբ  
1626ին իր մուտքն ըրաւ Բարիզ, Հրա-  
մայեց իր ծիռն արծաթէ պայտերը թիթէ  
կերպով զամել, սրպէս զի դիւրաւ կարե-  
նան իյնալ, և պայտար մը հետեւելով Պեր-  
ճաշուց զեսպանին, ինկածին տեղ նոր մը  
կը զամէր:

\*  
\*\*

Այսօր չկայ ժողովուրդ մը որ իր բժժանք-